



146-ին

ԱՍՏԻՇ


ՀԱՆԴԵՍ ԱՄՍԵԱՅ

Ազգային, Գրական, Գեղարվեստական

Ե. ՏԱՐԻ

ՑՈՒՅՈՒՆ

Թիւ 1



ԿԱՅԾ ՄՐ

ոչ որ մեր նախնիք
մեզ թողած են իրը
գրավանութիւն՝ ամեռ
և սմիծ մասամբ կրօ-
նակն է նիւթով և
ոգով, ու այն ար-
տադրութիւնց մէջ իսկ
ուր պիթը ոչ կրօնա-
կան է, որոն կրօնա-
կան ոգին է որ կը տի-
րապեսէ : Եւ բնակն էր որ այդպէս ըլլար,
քանի որ կրօնականներն են որ Հայոց մէջ հաս-
տատած են գրաւոր մատենագրութիւնը և իրենք
են եղած՝ զարերով՝ մեր գրականութեան զրեթէ
տարածութ մշակիչներն ու զեկավարները : Ասով
կը բացարուի ազատ մատումի, կեանքի լիա-
մր ու անկայանք ըմբռնումի պակասը որ կը
յայտնուի մեր գասական գրականութեան մէջ,
ցայտակ եւ խոշոր պակաս, զոր անկարոց է
զոցելու մեր հին մասնագիրներն ումանց քնա-
րերգական ձեզ տաղանդը : Ասուածառունչը
չէ պատասխանատուն, — ասիկա ձշմնք
անմիջապէս : Քրիստոնէութեան հիմք կազ-

մող այդ գիրը իր մէջ կը պարունակէ ամէն
բան, թէ՛ ազատ մոտածում, թէ՛ լայն բանաս-
տեղծութիւն, թէ՛ կեանքի խիզախ ու ջղուտ
սրբուում, — եւ թէ՛ նեղ, գծուած ու կաշ-
կանդիչ տարրեր՝ անխուսափելի արդիւնք տկար
ու հաւածուած, ճնշուած ցեղի մը ստրկացման
լուղանրապէս կրօնականներն են որ կրօնք մը
կ ազականերն ու կ ապականեն . քրիստոնէու-
թեան մէջ այդ երեւոյթը թիւեւս աւելի ուժ-
գուսէս շշուտած է քան ուրիշ ու եւ է կրօնք
մէջ . քրիստոնէութեան պաշտօնական ներկա-
յացուցիչները Աստուածաշունչին բացասական
տարրերն է որ առած, ընդայնած ու իրենց
բարպարագան են արուեստին հիմ են ըրած,
աւելցնելով անոնց վրայ բոյորպին նոր եւ ա՛լ
աւելի վասակար տարր մը . որ գոյութիւն
չունի Աստուածաշունչին մէջ, (1) այն է ասու-
ուածաբանութիւնը, օգի մէջ օգով գետակներ
շինելու ունան, ամուլ ու փճացուցիչ աշխա-
տութիւնն մը, արդիւնք ալեքսանդրիական ասորա-
րիքանդական եւ արուեստակութեան Աննու որ
ծշմարապէս ու խորապէս ըմբռնած են ինչ որ
կա ազնիւ ու լայն՝ « հին ու նոր կտակարան »
անունով մեղի հասած հոյակապ գերթուածա-
փունչին մէջ, բանասանդմներն ու արուեստա-
գէտներն են . մինչ եկեղեցականները ասեն-
նին կրոնցուցած ու մարդինին բթացուցած են
երրորդութեան, մարդկեղութեան, գոյափոխու-

(1) Բայ ի Յոհաննոս վերաբրուած աւետարանին մէկ
բայր մատուցած ու մարդկան մէջ առաջ առ ունի :

թեան, մի կամ երկու քննութեան, անաբարտ յցու-
թեան հարցերով, Մկնարկները, Տաղթէները,
Փեթքարքաները, Լամարթինները, Ռլցնանները,
Ռամագանները, Գինչինները, անես եւ հրա-
շալի կերպով ընդլայնած ու նոր ատենիներու
հոգիին պատշաճեցուցած են ինչ որ կայ առոյզ,
առողջ եւ հզօր՝ գործին մէջ երբայից այդ հի-
նաւուցք քիրթողներուն, գործ վերջինն ու
մնագոյն՝ Յիսուս՝ պիտի ինքն իսկ ապէէր
եթէ տեսնէր ինչպէս կը մնկուտէին զիրնք ի-
րեն նետեւող համարողներուն կողմէն՝ անցն
կաշխանդումի գէմ բողոքոց, բացարձակ ան-
կերծութիւնը, պարզութիւնը, սրբուուի ու
անարատ յուզմունքը, աղջի ու անսեփեւ իթ
ու բնական կեանքի սէրը ամէն բանէ վեր դնող
իր եղացրական քարոզները, եւ ասի շատ դիւ-
րահանկանավի է, բանաստեղծներն ու արուես-
տագէտները որ ազատօրէն եւ հարազատօրէն
ներչչուուած են Աստուածաշունչէն, աստուա-
ծաբանական կապանքէն զերծ են եղած, եւ
ատէէց զատ՝ և կելինական բացարձակապէս ա-
զատ ու կինսալից աշխարհայցողութիւնն ու
գեղեցկապիտութիւնը իւրացուցած ըլլալով՝
կրցած են կատարել զտումի աշխատութիւնը
որ անհրաժեշտ է Աստուածաշունչէն առնելու
համար ինչ որ յափսենապէս կենդանի է եւ
գեղեցիկ : Ասի այնքան ճիշդ է որ եթէ քրիս-
տոնինայ և կելինական մատենազիրներուն մէջ
կոն մէկ քանի հատ, որոնք ինչպէս ֆէնոն՝
մածաման ազատութիւն եւ զգացման առող-
ջութիւն ցոյց կուտան, և կելինացած քրիստոն-
եաներ են :

Հայոց մէջ գրականութիւնը նիմոդները
Եղած են աստուածութեանական « աստուածա-
բանական » մատուցութեամբ կրթուած և կելին-
ցականներ, Մենք միշտ երախտական
պարտք ունինք հանէւպէ այդ մնծ զորիչ չներւուն
որ կազմեցին մեր գասական հրաշալի լեզուն
եւ ամբողջ գրականութիւնը մը առեղծցին՝ որ,
ինչքան ալ ահմանափակ ըլլայ, ունի նորէն
իր ուրուն գեղցկութիւնները եւ մնայի սփրինի
է իրը հոգինան ժառանգութիւնը զոր իւր հաց-
րերը մնայի թողած են, Բայց կարելի չէ ներ-
կայ ժամանակներու ազատ զարգացմամբ կա-
զապարտած Հայոց մը համար իրորագէք ցանքի
որ քրիստոնէական չընանէն առաջ մէջ, թողինի-

մէջ գրաւոր մատենագրութիւն մը ծաղկած
չլլայ, և կանանուական կրօնքի, ուր կը նախա-
գաէին յով աստուածութիւններ՝ առաւել կամ
նուազ հայացած, ոչինչ ունէր կուշկանդիչ,
Ծնչի, և ղծողիչ, բնդակառական՝ բնքն իսկ
փառարանում մին էր բնութիւն զօրութիւն-
ներուն, կեանիք ուժերուն, մարդկային սրտի
ազատ ու խրոխս թիվներուն, Պողման եր-
գիրու քանի մը հասակուորունը որ մնացած
են, կրծան ասամիճն մը գուշակի տալ թէ ի՞նչ
լուսաւոր, կեանքոս, վազվուուն բռնաստեղծու-
թիւն մը պիտի ունենայինք այդ չընանէն, եթէ՝
քրիստոնեայ և կելինականներու միանհաճանօրէն
զրականութեան աէք զանանէն առաջ, մեր
նախնիք կանոնաւոր, շարադրուած, մակուած
մատենագրութեան մը վերածած ըլլային ինչ
որ գոյութիւն ունեցած է եկեանացի հատակո-
տոր (եւ կորստական) երգերու ձեւով : Եկեղե-
ցական մատենագրուները ըրին այն ինչ որ կը-
ռային ընել, — այն ինչ որ բոլոր քրիստոնեայ
աշխարհն մատենագրութեան մէջ կը տիրեր
այդ պահուն, — այսինքն վանականի, կու-
ակրօնի, միմափեականի, աստուածաբանի գրա-
կանութիւն մը, որ կը ներշնչուէր ոչ թէ «ուղ-
ղակի » ղիտուած, զգացուած, ըմբռուած
կեանքէն, ոչ անկանագի Աստուածաշունչէն,
— մեր ո՞ր ինչ մատենագրին է որ Յորայ գրր-
քին կամ « գողովող յին վում աղացակը
լուած, ըմբռնած եւ վերահնչցուցած ըլլայ —
այլ Եկեղեցու Հայրերուն մեկնութիւններէն՝
վարդագրութիւններէն : « Երգ երգոց որն
զուտ հեշտական քնարերգութիւնը իրենցմէ ոչ
մէկը չէ ըմբռնած — ինչպէս իրենց յոյն կամ
աստիք վարդականներն ալ չինչն ըմբռնած եւ չինչն
կրնար ըսրանել, — եւ եթէ զայն կարդացած
են, անոր բոլոր գրազները աստուածաբանօրէն
միկնելու գիմարական տաժաներին մէջ քրորնե-
լու համար է եղած միայն : Նոյն ինքն նարե-
կացին, հակառակ իր բնարերգական բոլոր հան-
ձարին՝ շատ աւելի ներշնչուած կ' երեւաւ Եկե-
ղեցոյ Հայրերէն քան Աստուածաշունչէն, ու
յածան՝ մնա բանաստեղծը որ կայ իր մէջ՝ կը
կաշխանդուի, կը թւեառուի, կը տափակնայ
աստուածաբանին ճնշման տակ . իր աղօթիքնե-
րուն բռնաստեղծութիւնը, հոյակապ անշու չո՛
ր քրիստոնէական չընանէն առաջ մէջ, թողինի-

հիւանդու, հակաբնական, ստրկական, երեսան-կեալ ողբաւկոծ մինչ է բաղդատմամբ Սաղմոս-ներուն պարզ ու վեն Եղիշերգութեան, որ՝ թւայտ նոյնքան արաւում, թէպէտ նոյնքան միստիքական, կը պահէ միշտ սովկայն առնա-կան ու աղնիւ չեւշ մը: Աւետարանին խօսքը չեմ ընկը, անոր ողին, շունչը, ձեւը նոյն իսկ հետո էն լիշեցնող ոչինչ կայ մեր կի՞ն մատե-նագրութեան — ինչի՞ն արդէն՝ բույու այդ ժամանակներու քրիստոնեայ գրականութեան մէջ: անոր հետ բաղդատուելիթ էջնիր գոնմլու համար, պէտք է լինի մինչեւ Մարգու-Աւել-լիսա կամ գալ համարի մեր ժամանակները՝ մին-չեւ Վինու, Լամճնէ, Միջբեկիչ, Տոսոյնե-վարի կամ Թղվամոյ:

Նոյն իսկ մեր կի՞ն պատմագրութեան մէջ, այդ նոյն աստուածաբանական-միստիքական ողին կը բանապետէ: Մեր նախնանացմէ մնացած պատմական գործերը, երբ դէպէտը չօր ար-ձանադրութիւններ չեն, մեր ազգային պատ-մութիւնը կրբայցի Մարգարէներուն կամ Աւ-սուբեաններուն կամ և կեկեցնոյ Հայութեան այս կամ այն Քրապին հետ կապելու, անոնցմզ զայն բացարձուլու, անհանութելիք ճիգավան նո-առաջնորդուած, ու յաճախ շատ աւելի աստ-ուածաբանութիւն կը պարունակին քան պատ-մութիւն: Աստուածաբանական կատաղու-թիւնը այնքան աստափի է, որ մինչեւ անգամ չբացուցած է մեր պատմագրիներուն մէջ ազ-գային զգացումը: Նոյն իսկ Եղիշէին ու Փար-պետին մէջ, որոնք մեր կի՞ն մատենապիններուն մէջն ափաբար-ազգաւայրներ կը համարուին՝ տա-րօրինակ թիւթեամցութեամբ մը, ազգային զգա-ցաւը բացարձակապէտ բացակայ է: ինչ որ հն կը ափաբանէ, զուտ, անխան միստիքական-աստածաբանական ողին է: եւ այդ երկու մատենապինները ևթէ իրօք մեծ են եւ իրենց ցլուք ճշմարտապէտ պատուող, իրենց ովին ան-թիւրի չնարինիւ ու իրենց միստիքական ներյան-ման անկեղծութեամբ ու զօրութեամբն է որ մեծ են Ամբողջ Եղիշէի և Փարպետին մէջ գէթ մէ՛կ անգամ մը «ազդ», «հայրէնիք» ա քամերը չն երեւաց: իրենց համեմատ հայ մողովուրդը Պարսիկ պետառթեան զէմ այդ զիւցանական պազրաք մղած է՝ միմիքայն երկնից արքայու-թիւնը չկորացնելու համար, ու ինչ անու-

իր ազգութիւնը, իր հայրէնիքը պահպանե-լու ո եւ է մտանութիւն ունենալու: Ես տարակոյս չունիմ որ, իրականութեան մէջ, այդ մեծ շարժումը, կրօնական երեւոյթի տակ, ազդային զսպանակին էր որ կը ստանար իր մղումը, մազդեզականութեան դէմ պայտա-րելով, հայ ժողովուրդը իր տոհմային ինքնու-թիւնը, լինուն, աւանդութիւնները, իր սրբու-նոգին, իր ցեղալին անկախութիւնը պահպանե-լու բանագուկան մղումին կը հապատէքր, բայց աստուածաբանական-միստիքական մատափարա-կութեամբ տողորոշած եկեղեցականներուն հա-մար՝ այդ երեւոյթը զուտ կրօնական էր, և արքպէտ ալ զայն ներկայացուցած են:

Հուալ, եկեղեցական մասմնացիրները ցոյց տուած են Աստուածաբանութիւնը իրականապէս ըն-ըրունած ըլլալինին: հակառակ միստիքական հզօր շունչին որ կը տիրապետէ իրայական մնա-զրին մէջ: Իսրայէլի մարգարէները ամէն բանէ ատալ «հայրէնառէք» են, իրենց ազգը կը համարին «ընտրեալ ժողովուրդն Աստուածոյ», մնօթագո՞ն ազգը, անոր անկմանը վրայ կ'ող-րան, անոր վերականգնումը կ'երազէն: Կը բաղձան եւ կը պատրաստէն: Յիսուս ինքն իսկ, թէպէտ հոգեկան կեանքի մտանազութիւն-ներով լորովազն զրաւուած, թէպէտ «իմ թա-գալուութիւն» այս աշխարհէն չէ» ըսող և ամրող մարգարէնեան վրայ իր սերը ապա-ծող, նորին իր սրբին ամենէն խօրին ու քն-քուց ներքները պահած ըլլաւ կը թօսի իր հայրէնիքին, նրուաղէմին, որ «Աստուածոյ քա-զարօն» է, բայց և Հրէից քաղաքն է: «Երու-սաքէմ, նրուաղէմ, կը գուէր օր մը, զոն որ կը կոտորես քաւ մարգարէներդ և կը բարկուծե-քերի առարտած մարգիկը, ամսի՛ անգամ ու-զեցի հաւաքել քաւ որդիներդ ինչպէս հաւ: մը իր ամգերը թեւերուն ատկ կը հաւաքէ, և գուք իւղեցիք «Պահան, զգ մէ՛ք»: Աև կա-րեիք է առանց յուզման կարգավ Աւելասրանին այս էլք ար Յիսուս կը յանդիմանէ նրուազէմը իր յանցանքներուն համար ու նոյն առեն կ'ող-րայ զայն: «Եթէ քամ գոնէ այս օքներուն մէջ ճանչապի՞ք քաւ խաղաղութիւնը: բայց ան այժմ ծածկուած է քաւ աշեկերդ: զամն զի քաւ վրաց պիտի դան (գէշ) օքնը, ու թէնամիները շուրջն առաջնորդ կապին ու քեզ պիտի

պաշարեն ու նեղեն ամէն կողմէ, ու պիտի կործանեն քեզ եւ քու որդիներդ քու մէջդ, ու բար քարի վրայ չպիտի թողուն, ինչու որ դուն չղիսցար քու փրկութեանդ ժամանակը» Այսպէս ըստ Յիսուս, ու լացաւ: Դիմելի է որ Յիսուս, որուն հետեւող եկեղեցականները արաւասաթոր ուռենիներ են երած՝ աստուածնէ մինչեւ իրիկուն կործանենին ծծելով եգիստամարը պէս լացաւ ու պոտչոտ, միան երկու անգամ արցունը թափած է՝ բատ և եւտարանին. եւ իր արցունքները առնական ու վեհ արցունքներ են: Երկու պարտապային մէջ ալ. իր վրայ չէ որ եղբեկ լացած է, իր բարձաստուիլը, հաւածուիլը, լքուիլը, մասնուիլը, չարչարուիլը, խաչուիլը, իր աչերեն ոչ եսկ չիթ մը իր լուած են. լացած է կրո իր սիրակն բարեկամը կազմարու մեռած է տեսած, — եւ ի՞նչ ծայ աւելի ազնիւ քան այդ արցունքը՝ բարեկամութեան ամենամարուր, ամենաբարձր զլացումէն զըրդուած. Երկրորդ անուած՝ լացած է իր հայրենիքն, Երրուստիչմին վրայ, որովհետեւ կը միրէր զայն՝ հակառակ իր յանցանքներուն ու իր անկումին:

Մեր հին պատմագիրներուն մէջ միայն Փաւասոսն ու Խորենացին են որ բացառութիւն կը կազմէն այս տեսակէտով. առաջինը՝ եթէ չունի որոշապէս ազգային հայրենասիրական դպացում, ոչի՞ ունի՞ եւ հզօրապէս՝ կեանքի դպացում. տեսակ մը զիւցազներգութիւն է որ գրած է Արշակունեաց օրերու Հայաստանին կեանքն ու բարքերը վառ գոյներով պատկերացնող. Երկրորդը միակն է որ ունի, շատ որոշ կերպով, ազգասիրական դպացում. Խորենացին մեր հին մատենազիրներուն մէջէն մէկ հատիկն է որ իբրւանդական ազգեցութենին աւելի հին յունական ոգին եւրացուած է, կը միրէ իր ազգը, կը միրէ իր երկիրը, կ'ուզէ զայն մնծ ու փառաւոր տեսնել «այս աշխարհն մէջ», կը հճուի, կը խայտայ իր ազգին մէջ երեցած բայտութիւնները պատմած ատեն, կ'ողայ (Եւ ոյնին աւելի ազին ու առական է քան այդ ողբը) իր ազգը տեսնելով ներկային մէջ այլամերած, ապականած, փասծ: Բայց առանք բացառութիւններն են, կղզեակներ՝ աստուածաբանութեան ովկիսնոսին մէջ:

Այդ կղզեակները՝ բարեկաղդաբար՝ բազմապատկուցան, երբ երեւան ելան մնր հին տշողներու բանաստեղծութիւնները: Ամրողջ ժողովուրդ մը, չէր տա, տաքդուիլ, կրակու ժողովուրդ մը, չէր կրնաց յափտենապէս թմրած մնալ այց աստաւածաբանական յնինու եւ հեղձուցիչ միջնորդին մին մէջ, աշուղներու երգերը, որոնց՝ Ժ. գարէն սկսեալ՝ նեղչները մնպի հասած են, ապացուցին թէ պաշտօնական մատենազիրներուն «զանական» զրականութեան ներքեւ՝ «ժողովրդական» ապատ զրականութեան մը, կեանքէ բոխած եւ կեանը երգող զրականութիւնն մը արգէն ծայր տուած էր (այդ գրականութիւնը ապահովապէս միջ), բոլոր գարերուն մէջ գոյութիւն ունեցած է, բայց հին Գողթան երգերուն պէս՝ գրի չառնուելով կորտուած է, ու միայն Ժ. զարէն սկսեալ է որ այդ ժողովրդական ներցնչման արտադրութիւնները գրաւորապէս պահպանելու պէտքը զգացած են: Այդ աշուղներու քնարը բազմալար է, բայց Կ երգէ կեանքը, պարզ, բնական, առողջ կեանքը՝ այնպէս ինչպէս բնութիւնը իր անկեղի օրէնքներուն համեմատ զայն յօրինած ու տուած է մարզոց ու բոլոր ապրող էակներուն: Ան կ'երգէ սէրը, բնութեան գելցեցութիւնները, աշխարհի ցաւերն ու հաճոցները, մայրական գորովը, ամուսնական խանդաղատանքը, սուդին մորմորը, պանդուխտին կոկիծը: Պարզուկ է այդ քնարը, յաճախ ասմիկ, բայց ո՛բքան աւելի կենդանի եւ առողջ քան «զանական» վաստառողջ եւ ունայն կնճուաբանութիւնները: Դժբաղցաբար, այդ հին աշուղական բանաստեղծութիւններն ալ շատ յաճախ զերծ չեն աստուածաբանական միջնորդուին ճշումէն, ու սիրուած և եար յին կամ զուարթամբը զինիին զովքը՝ այդ աշուղական տայերուն մէջ՝ առաքեալներու: Կամ ճինաւորներու խրաններով կը խառնուի ու կը խաթարուի. ուրիշ կերպ ալ կարելի չէր, որովհետեւ նոյն իսկ այդ աշուղներուն մէկ բաւական կարեւոր մասը կրօնականներ էին, ու կրօնական չեղողներն ալ ազգին մտքին ու հոգւոյն մէջ զարերէ ի մեր խմոր կապու «ափացուական» ողիով թմբաւուած էին: Անա ինչու Քուչակի սիրերուն անիսանուածն աշխարհիկ ու զմայլելիու-

րէն կեանքու քնարերութիւնն դիւտը գոհու-
նակութեան հասաւ մը արձակել ատու մեր
բովանդակ հասարակութեան կերջապէս ապա-
ցոցն ունեցանք թէ մեր ժողովուրդն ալ ու-
նեցիր է իր Հափոզ, որ Հափոզն ալ աւելի
խոր ու քնարու կերպով երկեր էր մարդկային
զգացումնեւուն ամենէն բնաւանն ու խորին
եւ որ, ինչպէս Պերցու իր «Qui nous délivrera
des Grecs et des Romains?» սիրուն առողջ
կը բարոքէր ժԹ. գարուն սկիզբը ֆրանսկան
գրականութիւնը խեղդող կերծ-քասականու-
թեան գէմ, արձակեր էր իր սրանեղութեան
ճիշէ սէրը միզզ, կեանքը ունիր համարող պա-
հականներու նքողիչ բանակեսութեան դէմ.

Քանի մարն զիս բերեց՝ համանի չեմ խոսովա-
ներ,
Աւրենի համանայ տեսել նա ծուել համբուս ու
ելեր,
Աւրեն մեկ աղւոր տեսել, զիրկ ու ծոց և ի դէմ
զնացի :

Բայց ամենակարեւոր պակասը՝ մեր հին
գրականութեան մէջ, ինչպէս կը նկատէի այս
յօդուածին սկիբը, բնութեան օրէնքներն իսկ
քննելու եւ գատելու, մարդկային ճակատա-
գրին անարդարութիւնները մատնանիշ ընելու
յանդդնող ազատ եւ ըմբոստ մոտածումին պա-
կանն է, — եւ այդ պակասը՝ գէթ մասամբ
լրացնող ոչինչ գիտէինք ցարդ : Մարդ-էակին
գերագոյն բաղանքն է արդարութեան, ազա-
տութեան, եղբայրութեան սկզբունքներն յղա-
ցած ըլլալը՝ հակառակ նոյն ինքն բնութեան,
որ չունի այդ սկզբունքները եւ Ուժի վրայ է
միայն հիմնուած, առով է որ մարդը, աննշան
հիւէ՛ անհուն տիեզերքին մէջ, «աւելի մն է
եւ ազնիւ քան բովանդակ տիեզերքը, որովհե-
տեւ տիեզերքը վիթխարի եւ անզգայ ուժերու
յաւիտենական թաւալում մին է, մինչ մարզը
— այսինքն նիմիթին զարդացման ամենաբարձր
ճնիւք, — ստեղծողն է բարյական ուժերու,
գեղեցիկ երանքներու, վեհ իսաւաներու, որոնք
որքան ալ բզնած ըլլան բովական, կորստա-
կան, աննչամարելի այդ էակէն՝ աւելի թանկա-
գին են քան անհամար հակառական արեւները

որ միջոցն մէջ իրենց ապուշ մնափառու-
թեամբ կը բոցագախին, Աղդ մը ուրեմն այն-
քան աւելի բարձր աստիճանի հասած պէտք է
նկատել, որքան իր հոգին արտայայտու գրա-
կունութիւնը կը պատկերացնէ բնութեան անո-
ղոք եւ անկարգիկի օրէնքներուն՝ ինչպէս եւ
անոնց վրայ հիմնուած՝ ընկերական վայրադ
կարգուարքին գէմ բողոքող, բացարձակ ար-
դարութեան ինչավիլ մը ձգողող անկախ ու իր-
զախ մտածման ընդվզումը : Մեր նախանաց
գրականութիւնը, աւա՛զ բացարձակապէս զուրկ
կը թուէր ցարդ այդ էական տարբէն . մեր հին
մատնակիրներէն ոչ մէկը զիտէինք որ գէթ
հիղ մը մարէն անցուցած ըլլար շեշտակի նայիլ
բնութեան եւ ընկերութեան մեծ հարցերուն եւ
իր ազատ զգացումն յայտնել անոնց մասին .
բոլորն ալ Առաքեաներուն կամ Ա. Հայրե-
րուն ուղեղողիք կը մտածեն ու ստրկական հա-
մակերպութիւնը առաքինութեանց մնածագոյնը
կը համարին: Ո՞քան սիրով յայնձն պիտի առ-
նելի որ բոլոր այդ աստուածաբանական շեղաւ-
կուսը կորած ըլլար՝ եթէ անոր փիտարէն մեր
հայրերէն մեզի հասած ըլլար գէթ մէկ գործ
մը, ուր ճառագալիքէր այն արու եւ հոլութե-
ուովն որ կը ճախրէ օրինակի համար՝ ներկէսի
Պրուներեւսին կամ Խայեամի քանեակներուն
մէջ :

Միակ էջ մը կա՛յ, սակայն, մեր հին գրա-
կանութեան մեզի հասած գործերուն մէջ, որ
ցոյց կուտայ կայջ մը այդ ողիքէն Ատի «Ֆրիկ»ի
Դակաս անունով բանասանդութիւնն է: Այն
օրը որ Աթրոստակէս Վ. Տէվկանցի Հայերցին մէջ
գտայ այդ քերթուածը, ամենէն երջանիկ օրե-
րէս մին կը համարիմ: Ոչ մէկ տեղեկութիւն
ունինք «Ֆրիկ» իք անձին մասին, իրէմ մնացած
են բաւական թուով բանասանդութիւններ,
բոլորն ալ խրատական — տարօրինապէս տա-
փակ ու տիբացուական, հաւանական է որ կրօ-
նաւոր մէղած ըլլայ ինքն ալ, լեզուէն գատե-
լով՝ ԺԵ. կամ ԺԵ. գարուն ապրած ըլլալու է.
«Ֆրիկ» որ ծածկանուն մը կը թուի, եւ իր բուն
անունը գեռ ծանօթ չէ: «Ֆրիկ» իք անունով
մեզի հասած կտորներուն սովորական տափա-
կութիւնն է որ Հայերցի այդ կտորին երկայն
ատեն ուշադրութիւն չէի ընծայած, մանաւանդ
որ առաջին տողերը`

Խառուած արգար եւ միրաւի
Եւ ողորմած յանձնային . եւն.

Խրախոսած չէին զիս ընթերցումը շարունակելու : Բայց որ մը որ հետաքրքրութիւն ունեցաց կարոր ամբողջապէս կարգաւոր, նկատեցի որ ան կը պարունակէր տարօրինակ շնչու մը , համարձակ, իտուարկու, վիճող, բողոքու շնչու մը , որ ոչ միայն բացարձակապէս կը պահօնի « մրիկ որ անձնուվ ծանօթ բոլոր միւս կառուներուն , այլ եւ ովալանդակ չին հայ մատնադրութեան մէջ :

Այդ քերթուածը — որուն բնադրին ինչպէս և արդի աշխարհաբարի վկրածումը կը հրատարակեմ ստորեւ , — կը սկսի զարմանք եւ ցաւ յայտնելով այն լիզուի եւ զգացմանց տարբերութեան վայր որով միեւնոյն Ազամէն եւ նեալէն աերած — մնանք ըսնելք միեւնոյն մարդկային ընտանիքին պատկանող — ժողովուրդներ իրար շնե հասկնար , իրար կ'ատեն , կը հալածնեն Բայց « մրիկ » մատնադրապէս կը արտնջայ այն տառապանիներուն համար զոր հայ ժողովուրդը կը կը « անօրէննմերուն ձեռաքին , եւ իր արտունինը Լաստիլիրտան լալկանութիւնը չէ , այլ ճշմարիս (ու շատ սրամիս) բողոքի աղաղակ մը առ Աստուած . « Դուն , ո՞վ բրիտոնինեաներու Աստուած , կ'ըսէ (կամ ըսնէ կ'ուզէ) , զուն ես ճշմարիս Աստուածը . շա'տ լու . ահա մնաք Հայերն գարերէ ի վեր կը հաւատանք քեզի , կը պաշտենք քեզ , կը գուանինք իրրորդութիւնը կը հաւատանք Մարդիամի անսրասու յղութեան , բոլոր ուզածք կ'ընենք վերջապէս , եւ զուն մնզ կը թողուս անոնց ձեռքը որ քեզի լին հաւատար , գուն կը թողուս որ այդ « անհաւատանները մնզ տանչեն , զերեն , արհամարինեն . այս ի՞նչ անսրամարանական բան է : Եւ կ'աւելցնէ , շատ խրոխտ , շատ աղուր տողերու մէջ , որոնք ցոյց կուտան թէ այդ « մրիկը կ'ըմբռնէր թէ չնշուիլք լաւագուն է քան ամենազազիր ստրկութիւն մը տանիքը . « Դունէ մէկ անդամէն ֆիջէ՛ մնզ , մինչեւ ի՞ր համբռնէրնք աւենի բանի (այսինքն չումիենիք չուունուենիք , չնանդութուենիք բաներու) . բանի որ տկար ենք , թող կորչնը (որովհետեւ ուզեղ , տիտոր բան է « տկար » ըլլար) , եւ լաւագուն չ ըլլաւ քան գիրի ըլլալ) .

Եթեայ « մրիկ » կը թողու իր պատին հարցը

եւ կ'անցնի աւելի լայն , համամարդիկային իրնաւ զիրներու , կը յայտնէ իր զարմանքը , իր զայրովիլը՝ հանդէս այն բնական եւ ընկերուական անաւոր անարդարութեանց , անհաւասարութեանց որոնց որոնք կը ատենուին բոլվանդակ կութեան կեանքին մէջ . ինչ ո՞ւ կան հարուստաներ ու աղքաներ , գեղեցիկներ ու տղեզներ , առողջներ ու հրւանդներ , աղինաններ ու ի ծնէ անազիմներ . ինչո՞ւ զիրքի հասած ապուչները կը փաստանուին , մինչ զիրքը ցանձնող ուշիմն ու ազնիւք կը քամանորու . ինչո՞ւ աննոք որ ժողովուրդներու գուսէն են անցած՝ կը վարուին ինչպէս գայեր որ ոչխարիներու գուսէն անցած ըլլային : Անա այս հարցունիերուն մէջ է որ երեւան կուգայ յանդնութիւն մը , աշխարհայեցողութեան յանութիւն մը , բողոքողական որի մնենութիւն մը , զոր չեմ միւր տեսած ըլլալ ու եւ է հին հայ մատնագրի մէջ : Եւ ատոնք են որ « մրիկ » մանունով մնզի հասած այս քերթուածին կուտան անդին նշանակութիւն մը :

Կոտըզ , գրադղաբար , անխանն չէ ոչ այ անմիերի : Նախ՝ արուեստագէտը շատ վար է մտածողէն : Խամիկ , պարզուկ ոճ մըն է , — թէպէտ՝ մէկ քանի տուներու մէջ՝ տարօրինապէս ջղուտ եւ արու , — որ կ'ալատայատէ մը . տածումները Յետոյ , բանաստեղծին մէջ գտնըւող կրօնաւորական տարրը կուգայ մնզթէ՝ արտաբրն ձեռք քրիելու համար , կամ մերեւս այ անկետօրէն՝ բողոքին մաքուր եւ անվերապահ ցայտը պատկանել . Մարզկային կեանքին մէջ լրբարար փուռուղ , տիրապահուող անարդարութիւններուն պատկերը գծելէ յետոյ . « մրիկ » մեղայի կուգայ : Ինքն իսկ կը գոտապարտէ իր գանգատած ըլլալու մեղըր , եւ կը վերջացնէ (աւա՞ղ , ի՞նքն ալ) տիրապահկան երերազգութեամբ մը՝ Աստուածոյ կամքին առջեւ , որուն վսորութիւնը՝ նոյն իսկ անարդարութեան մէջ՝ յարգելի եւ պաշտելի են . . . » Հայ ժողովուրդն կրած տառապանիներուն մասին գանձատած ատենն ալ՝ « մրիկ » կը կընէ մնը բոլոր հին մատենազիմներուն յանկերգը՝ երբայիցի մարդարէներէն փոխ առնուած . « Ո՞վ Աստուած , զուն կ'աւելցայ թէ բարկացիր ես մեր ազգին , եւ մնզ կը պատմեա որովհետեւ . քու հրամաններուց համեմատ չվարուեցանք » . Միայն թէ ,

հոտ « Ֆրիկ » շատ համոզուած չի թուիր իր այդ վերապահուածին մէջ. զայդ ըսելին յևոյ , երկու անգամ տարակոյս կը յայսնէ Հայոց տառապանքներուն մէջ Աստուծոյ մասնակցութեան մասին . « Երկ այս բոլորը թու կամքավդ Կ'ըլլոյ ... : - Բայց ա՞յս եր թու հրամանդ ... : »

Խե՛ղն Ֆրիկ: Աստուծութեան երկ պատասխաննէր քու հարցումներուդ՝ իրաւամբ պիտի կարենաը ըսել. « Բնական եւ ընկերական անհաւասարութեաններուն համար ինչ ըսես իրաւունք ունի՞ իրր մարդ: Տիեզերական կենաքնին մէջ՝ այսպէս ինչպէս յօրինեցի զայն, անհամին շահը երթեք չեմ նկատի առած, այլ ամիտովոթեան, արդարութիւնը ձեր տակոցած մէկ երազն է, իմ ծրագիրս կը հիմնուի ուժի եւ ընդհանրական հաւասարակառութեան վրայ. Բայց ինչ երեսով ինծի կը վերազրես քու աղջիղ վրայ խուժող զըժաղութիւնները, չչ՞ որ դուք ձեր ձեռքովը կործանեցիք ձեր Արշակունեան, Բագրատունեան եւ Խորինեանը Թագաւորութիւնները . ինչո՞ւ զիս մեղաւոր կը բռնէք ձեր անքաներուն մէջ, զոր դուք էք յօրինած ձեր անհարաժեշտութեանը, անհամար չար չար անհարաժեշտութեան մէջ, մեր ինքնապահ արքանքներով. եթէ նոյն իսկ բարկացած ձեզ գէմ, իրաւունք չունի՞մ: »

Դուն շատ մեծ գծուարութիւն պիտի քաշէիր, ո՞վ « Ֆրիկ », ասոր պատասխան սալուութեայց ո՞քքան այ քու բոլորդ ըլլայ թիրի եւ պակասաւոր, մենք նորին երախասդէտ մենք քեզի, որովհետեւ մեր գրական անցեալին համատարած մասուոր սորկական համեսկերպութեան մէջ, դուն զոնէ վայրկեան մը պէտքն զգացիք ևս մարդաբային կենաքիք անարգարութեանց գէմ բոլորեկուու, եւ ուրուագծեր ես՝ քանի մը խիզախ տողերով՝ ինչ որ պիտի վակատարօքն ու անիառնօրէն արտայայէր հին Հայութեան մեծ բանասեղծը՝ զոր չենք ունեցած :

ԱՐԵՎԱԿ 20ՊԱՆԵԱՆ



Գ Ա Յ Ո Գ Ա Մ⁽¹⁾



սառած արդար եւ յիրաւի,

եւ ողորմած յամենայնի,

Հանդէս ունիմ բան մի վիճի,

թէ զոր լսես քո ծառայի:

Այս է զարմանք հիմանալի:

Որ կու լինի վերայ երկրի.

Եւ կացաւմ ազգի ազգի:

Զոր տեսանեմք ի յաշարհի:

Գէմ մէկ Աղամ էր ի գրախարին,

եւ մէկն եւայ իւր նմանին,

եւ մէկ բարբառ համազգային,

Մինչեւ կերեալ պտղոյ ժառին:

Արդ այս բանն է հիմանալի,

եւ առաւել զարմանալի,

թէ մէկ Աղամ եւ յեւայէ:

Ո՞րքան ազգեր ծնան յերկրի:

Ուրիշ լեզու ամէն մէկի,

Որ մէկ մէկի ո՛չ հաւանի,

Որ մէկն է Հայ, մէկն վարդի,

Մէկն Տաճիկ, մէկն Ասորի.

Մէկն է ձըռուտ ներայեցի,

եւ մինչ Արար Հագարացի.

Մէկն է Արան Արեւորոցի,

Մինչ է Թուլիչ Ալբայեցի.

Մինչն է Թուլիչ եւ Ափխազի.

Մէկն է Քուրդ Թամանացի,

Մինչն է Թաթար Թորգումացի.

Մինչն է Մուղալ Խըթայեցի,

Մինչն Զաղաթայ Սըմբողընդի.

(1) Այս ներւուածը՝ այն ձեւով որպէս « Հայուղ » միջ հաւատարակուած է, կը պարունակէ խանի մը աղաւաղուած բառեր (յերես, բակ, առան, զարեւիլ, կայ, ծիրանի, ո՞վ, փիշանակ « յերես, լսէ, առ եա, զայ, ծիրանի, ով ո՞ի) եւ կմեւուր կէսադրութեան սխալներ (օրինակի համար՝ թրդ տութին առաջնէն տողեն յետոյ սորակէտ է դրուած, մինչ վերջակէտ պէտք է ըլլայ, առանց որուն ներւուածին ամենեն եական զարապահնետէմ, մինչ կը խառնածփորսի:) Մենք ուղղեցինք այս բալոր սխալները :